

## ԿՐՈՆԱԿԱՆ ՈԳԻՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱՎԱՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Մասնակի վերլուծումը կրօնական կեանքին ու հասկացողութեան Արժմտահայ գրականութեան մէջ, անոր զէպի զարգացում կատարած անկումներու ու բարձրացումներու եկէջներուն, ուր պատմութիւն մը կայ շնուռած, նոր՝ իր բոլոր պայմաններով, ու տարրեր՝ հին օրերու մեր կրօնական գրականութեան կերպերէն, առանց մըն է այսօր, երբ հարիւր տարիներու արդ չըջանը կը պատրաստուի փակութիւնէն ներս:

Հեռու չենք այդ չըջանէն, գտառումներու խարխափումով քալելու համար, քանի որ մեր օրերու պատմութիւնը անոր վախճանէն կ'առնէ իր սկիզբը, առանց կարելու երկուքը զօդող կապը, ու թարմ հն տուիքները անոր մօտենալու կարելիութիւններուն գիրքերով ու թերթերով:

Ժամանակը կանխած ըլլալու արտորնքի մը մեղքն ալ չկայ հոս, իրողութիւնները իրենց վերջակէտէն զիտելու իրաւունքի պահանջքին, քանի որ մեզի նախորդուած այդ գարը չերիմներու կապուած իրողութենէ մը կը նայի մեզի, իր պատմութիւնը արձանագրուած տեսնելու փափոքին մէջ:

Պէտք չէ վախճալ ուրեմն մօտենալէ այդ չըջանին, տալու անոր զիմազիծը, ընդգծելու կատարուած աշխատանքին տարողութիւնը, ու ճշգելու արժէքը զործին, որուն կապուած մեաց ամբողջ սերունդի մը կեանքը, իր բաղմապիսի պահանջներուն մէջ:

Բայց, ամէնէն առաջ, կանխելու համար յուսախարութիւն մը, պէտք է ըսել թէ միջազգային չափանիչը պէտք չէ ըլլայ մերը անսնց արժէքներուն մօտենաւու պահուն, իր նոր կազմաւորութեան մանող այդ զործին համար, որ իր ընթացքը զարգացման կապելէ աւելի, իր սկիզբը կը ծեռէ պայմաններու դժնդակ ու աններու կարելիութիւններէն, զեղեկոտու անորոց քայլերով:

Կը բացարուի ուրեմն, երբ հարիւր տարուան այդ խոշոր թիւէն կարելի չ'ըլլար

զուրս քաշել որեէ կազմակերպուած աշխատանք, ստեղծելու կրօնական գեանի վրայ կեանք մը և գրականութիւն մը իր միութեան հասնելու սահմանին մէջ:

Գրական հարաստութիւններով բնորոշուած ըրջաններ, որոնցմով հարուստ են այնքան եւրոպայի հին ու նոր մեծ ազգերը, հրաշքներու չէ որ կը կապուին ստեղծելու համար արուեստի զօրծերով յատկանչուած իրենց գարերը: Այդ ըրջանները ունին իրենց արգիւնաւորութեան պատճառները, որոնք կը նայ չըլլալ ամէն ժամանակի ու բոլոր արուեստներուն համար, բայց ժամանակին ու մարզերուն քմահաճոյքէն փրթած պատահականութիւններ չեն երբեք, ու կը կապուին պայմաններու իրենց խկական արժէքներուն գուլէ առաջ:

Քաղաքական տեսակէտով խաղաղութեան ըրջաններ չեն անոնք անոպայման, որովհետեւ խաղաղութեան ու պատերազմներու մէջ հաւասարապէս արուեստը կը հայ նայի իր զարգացումին, եթէ նոյնիսկ այս գիրջին պայմանէն աւելի մեծ նպաստ չի գար պատմութեան ճոխացումին:

Պատմութեան մէջ յեղափոխութեան ըրջանները իրենց քանդաններուն հիացումովը չէ որ կ'ապրին: Կոիւի ու փոթորկումներու արդ օրերէն հանձարներ կան ծնած ժ՞զ. Պարու օրինակին փաստովը, ուր զէպի լայն զարգացում կը տարուին բանասեղծութիւնը, մաթեմաթիքը, աստղագիւնութիւնը, բնական գիտութիւններն ու իմաստասիրութիւնը, մինչ զարը կը տուայտի իր կատաղի պայքարներուն մէջ՝ կրօնական, քաղաքական, գրական ու գիտական:

Երևայթը իրական է այնքան ու բեղմնաւոր կրօնական կեանքի ու գրականութեան համար: Հոս նոր շեշտ մը կ'առնէ կրօնական կեանքը պայքարին մեծութեան ուղիղ համեմատութեամբը:

Ի՞նչ կը մնար մեզի եթէ մերկացնէինք եկեղեցին գրեթէ իր պատմութիւնը կազմող վէճերու ու պայքարներու տարրերէն. և ո՞ւր կը մնար այն զարգացումը և կենսունակութիւնը եկեղեցին եթէ քաղած չըլլար ան հաւածանքներու ու մերժումներու հրկիզումին մէջէն, որոնք ստեղծեցին պայմանները իր բանաձեռւած կազմաւորութեան և գիտականացած ու սիս-

տեմի վերածուած գաւանարանութեան : Հերձուածներն ու հերետիկոսները նոյն ծաւալով կը նպաստեն այն դարդացումին որ կը կատարուի իրենցմէ զուրօ՝ բայց իրենց աւերակներուն մէջէն, իրենց փլուզումին զինավ ու նպաստով : Եկեղեցին զօրացումը իր թշնամիներու առատութեան սպասն է լոկ, որոնք կը պարաւորին զայն պայքարի, ու այդ պայքարէն կը ծնի Եկեղեցին կեսնքն ու արժանիքը : Այդ պայքարներէն գուրս ապրող Եկեղեցին իր զիտակութեան մահացումը կը պատրաստէ կաթիլ կաթիլ ու ամէն օր, իր ժառանգութիւնը իրրի հնագիտական արժեք մատուցանելու վաղուան՝ վրիպած ճակատազրով :

Եկեղեցին թշնամիներ չունի ոչ հայուծողներուն, ոչ անհուտատներուն, ոչ հերձուածողներուն, ոչ ալ հայուցողներուն մէջ, թշնամին լայնատարած կը պառկի անտարբերներուն քով միայն, որոնք չունին կիրքը պայքարին թեր կամ զէմ, հետաքրքրութիւնը՝ ընդունելու կամ ուրանալու, ու արժանիքը՝ հայուցելու կամ պաշտելու զանիկա : Իր գոյութիւնը խաղալութեան կապող Եկեղեցին կրնայ ըլլալ պատմութիւն մը հին ազգերու շարքին ու ճակատազրին ցանկին անցուած :

Բ. և Գ. գարերու Եկեղեցին ջատագովական գրականութիւնը պայքարներէն ծնած արդիւնք մընէ պատկանէլի ու խոր, որ իր հետքը կը հասցնէ մինչև մջ . դարու գուռներուն, վերջին վրէմը պոտթկալու իր սանձարձակ եռաւզեախն մէջ : Այդ չըջանէն ասդին սուրբքական մեկնութեան ու հասկացողութեան լայն զարգացումը արդիւնք է գարձեալ Բողոքական մեծ հերձուածին՝ իր գերին զիտակութիւնէն վրիպած ու կրօնական սովիին հասկացողութենէն հեռու ապրող Լատին Եկեղեցին :

Այդ բոլոր պայքարները, պէտք չէ մոռնալ, կ'ըլլան բնիկ երկրի մը տեղացիներուն մէջ, որոնք մտահոգութիւնն իսկ չունին վնասելու իրաւունքը հազին ուր կարենան փոխազրի պայքարին թատրը : Ու հայրենիքը, որ պարտաւոր ունիզիրն է այդ վէճերուն, լարձուն գետին մը չէ բնաւ պայքարը մերժելու կամ լուցնելու քաղաքացիական իրաւունքը, փաստ մը ես տուած ըլլալու համար Եկեղեցին զօրաւորութեան իր անբռնաբարելի կռուանին մատնանշումով :

Մատնանշուած պայմաններու կարելիութիւններէն հեռու մնացած իրողութիւն մը չէ հին օրերուն Հայաստանի մէջ կատարուած զործը իր կրօնական երեսին վրայ : Օտար չէ հան երկրը՝ իր իշխանութիւնով, մարդերով ու նաև ձգումներով : Մշակութը արգէն չունի կրօնականէն զամարուուզ նկարազիք, իր գրականութեամբ, ճարտարապետութեամբ, մինչև իր հերուներով : Դպրոցները վանքեր են արգէն իրենց կրօնաւոր ուսուցիչներով, որոնք մինչև ժ. գար մենաշնորհը կը վայելին այդ իրաւունքին, ու անկէ ալ ետք :

Խիտ՝ բայց ամբողջական բարիքներու այս մատուցումին առջն մէծ պահանջներու գժուարութիւնէն չէ որ կ'անցնի կրօնական սովիին զարգացումը իր գերին զիտակալութիւնը մինչև ուսար լեզուներէն, բաւական է որ անհնք ցուսպ ի ձեռին ու պատմուհան մը շալկած մտնին հայ հոգիէններս առնելու մը սաղմաս փափալու, կամ հեթանոս անուն մը իրենց անէծ քին փաթեթելու մարդարէական գնաւականութեամբ :

Միջավայրին անժւատ յորդութիւնը զէմքեր կը կռուուցանէ մինչև ուսար լեզուներէն, բաւական է որ անհնք ցուսպ ի ձեռին ու պատմուհան մը շալկած մտնին հայ հոգիէններս առնելու մը սաղմաս փափալու, կամ հեթանոս անուն մը իրենց անէծ քին փաթեթելու մարդարէական գնաւականութեամբ :

Ու զե՞ս հայրապետներ, որոնք պետական գահը իրենց զիտականութիւնը հրամանակատար պաշտօնաւառներու են վերածած, հալածելու, աղուխազրոչմ խարանելու ու երկրի սահմաններէն տարագրելու իրենց հրամաններուն ի գործադրութիւն :

Երջանիկ այդ օրերը :

Փոխազրեցէք հիմա պատկերը ժ. գարու իր նոր շըջանակին մէջ, ուր նոր աշխարհ մը կը բացուի հին ու նոր մարդերով, բայց պայմաններու այլական արամազրութիւններով : Հոս չըջուած է ամէն ինչ անզիտակից կազմակերպութեամբ մը ճիկերու յաջոպութեան զէմ : Կարելիէն օգտուելու բոնազատութեան պայքարը չէ այս միայն, որմէ փրցուած ամէն պատառ, պատմութեան մը հետ, պիտի կցուի ամբողջը շնորհու համար : Հոս կայ տուայտանքը անկարելին ճեղքելու, ցանցերը բակելու և բացասաւաններու վրայ կանգնելու : Մայր երկրին բարիքները՝ ժխտող ազդակներ են հոս, ու չմոռ

նանք որ օսարի իրաւունքը ամէնէն զարգացած հասկացողութեան վերածուեցաւ թուրք հողին վրայ մանաւանդ:

Կառավարութիւնը անարարեր զիտողը չէ որևէ մարզի վրայ կտառարուած աշխատանքի, բայց մանաւանդ երբ կրօնական զգեստաւորում ունի ան: Պետութիւններ լաւ զիտեն հոգիներէ քաշուած հաւատաւիքներու թելին վրայ լարել իրենց գիւանական ծրագիրները, այդ լարերու խաղին կապէլու համար հասարակութիւններուն միամութիւնը, ու ի հարկին քակելու կծիկը, ինքնաստեղծ ուռկանին բանտումին տանելու զանոնք: Շահերու բախումէն որսացուած տարրն է ուրեմն ամբողջէն փրթած՝ ու կտոր կտոր այս հողին վրայ նետուած սերունդը օրուան, որ իր ձըգտումներուն յուսախարութիւնը կը ծամծմէ ամէն օր նոր սկիզբի մը մասին մտածելու իր մկանացած յամառութեանը մէջ:

Կիյնան սերմերը առատ ու յօժար, անդիմագրելի խորչակին զիմաց, ու բերքը՝ եթէ կայ, վտիտ է այնքան, յաջորդին սերմնացւն չմատակարարելու աստիճան:

Հոս չի վերջանար տազնապին մտահոգութիւնը: Երկիրը չէ փոխուած միայն: Ժամանակը իր նոր պահանջներուն ու ըստիպումներուն տակ տուած է մարդկը: Կարելի չէ մտնել հոգիներէ ներս հին բառերէն հաւաքուած իմաստներով անորոշէն կախուած մարդկը բերելու համոզումի մը զիտակցութեան: Հայրենիքին աւանդութիւններէն փրթած՝ ու նոր աշխարհի մը պարտազիր պահանջներուն զիմաց տարուբերուող սերունդը կանչելու ձայնին առանց տալու նոր նկարագիր մը, կարելի չէ նայլ սպասուած արդիւնքի մը, պատմութեան մէջ տեղ տալու համար անոր:

Պահանջքին պատրաստութենէն հեռու մեացած մարդերուն յանձնել սովորութիւններու կիրարկութիւն մը ի գործ գնելու աշխատանք մը, ունայն վաստակ մը ըլլալէ անդին կ'անցնի, չիշելով տակաւին վտանգը որ ուժացում յառաջ բերելու անխուսափելի հետեանքն է գործելու նման կերպին:

Հետեարար աւելի քան ժամանակն է լսելի ըլլալու համար լուրջ պատրաստութեան պարտազրանքին հրաւիրել մարդկը, մտնելէ ետք անոնց հոգիին լցցուելու որամադիր ընդունելութենէն ներս, ուր

փոխուած շատ բան կայ նոր աշխարհի մուտքին առջե, որ սակայն ընդհանուր զարգացումէ մը հետու ապրող վիճակ մը չէ ամէն պարագայի: Ընդհակառակը: Երբեմնի աւանդութեան կախարդանքին զաղանիքին կապուած իրողութիւնները իրականութեան լոյսին ու բացարարութեան բերուած են հոս, ու հանիներու սպառնալիքներուն վրայ հիւսուած պատուիրանները քակուած են թել թել՝ հանելիքին զարաստաններուն առջե հմայական գունաւորումներով: Հուզէն զատ աշխարհ մը կայ հոս նոր, շարժող, բազմախան ու խարոզ: Բայց ասոնց կողքին սերունդ մըն ալ կայ Եւրոպայի վարժարաններէն բերած իր զարգացումովը, որուն հիմունքները Յեղափոխութեան ջերմեռանդութենէն չեն սթափած տակաւին: Աւելիքն, այդ ոգիին արտայայտութեան և անոր ծաւալումին հաւատքը իրենց հետ ճամբու դրուած մեծ առաքինութիւնն է զիտութիւնէն աննուած զէպի արկելքի մեծ կեղբօնը:

Եւրոպայի ուսանողներէն շատերը եթէ մոոցան իրենց վկայականները հետերնին բերել հոս, Եւրոպան կապկելու ունակութիւնը վկայականի պէտք չունեցաւ բնաւ հին արժէքներու հանդէպ հեգնութիւնն ու արհամարհանքը իրը այդ ծառայեցնելու, Պաղպիոյ ստանին մէջ վատնուած հարիւրներուն հաշիւը պատրաստելու առիթով:

Ուրիշ կերպ չեղաւ Եւրոպայի Յեղափոխութեան սերունդին կեցուածքը կը բօնական կամ այլ սրբութիւններու հանդէպ: Քանդելը ընդհանուր նկարագրին է յեղափոխութիւններու, ու ներուած է վերակազմութեան խանդերու այդ բռպէին ի մտի չունենալ անպատճառ նորին նախագիծը: Յեղափոխութեանց յաղթանակները աւերակներուն վրայ արդէն իսկ ծափահարելի են: Նորին կառուցումը այդ յաղթանակին մաս չի կազմեր անպատճառ: Մերիններէն չէր որ պիտի գար որբազրութիւնը: Հովը անցաւ մեր վրայէն ալ, հոգ չէ թէ քիչեր վերցուցին զլուխնին:

Հիմա նայինք արդիւնքին որ պայմաններու այս նոր կուտակումէն յառաջ եկաւ մեր մէջ:

Պ. Վ. ՄԻՆԱՍՅԱՆ

(Եպոնակից)